



## ԱՐԴԻՇՍՏՔՄԾԵՎԿԵՑ

### ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԹՐԵՅԵՑՈՒԹԻՒՆ ՆԿԵՐՉՈՅ ԸՆԴԻՐՀԻՆ ԲԷՋ



Նմիշմարելի եմ յօրէ  
անտի, երբ մեկնեցայ  
Խոալիայէն: Յաւէտ  
տենչսէ հոն դառնալ,  
եւ բնաւ առանց  
յուզման պիտի չկըր-  
նամ յիշել այն ինչ  
որ տեսայ, այն ինչ  
էտ որ ապրեցայ:

Երկրուկու ամ արուեստին մէջ կատա-  
րելագործուելու համար յատարիա՝ Ալպեաններէն  
յետն տեսնելու արժանի ամէն բան տեսայ  
յար զմայրաւմով մ'արբշխ, ծնրագելավ, հա-  
ռաւելով արտեստին հնդն եւ նորոյն ամեն  
սուրբ մասանց առջեւ. եւ այդ յափրութեան  
վիճակին մէջ անակնիալիք անակնիալիք ընդհա-  
րելով՝ բոլոր գեղացած գեղեցիկ բաւելու շռայ-  
լաբար վատնելի ետքն որ մ'ալ — տիտը որ  
— ստիգմատ հրաժեշ ափի յաւետնական  
չուովմէն, չգիտնալով թէ ուր կ'երթայի անանկ  
արշաւասցր Սրտակտուր անցայ գեղապանձ եւ  
յանդասին ի դարուց ծաղկեալ ֆիորէնցայէն,  
ծովայմայ յաւերթահարս վլնեցիայէն. անցայ  
աչքս փակ եւ սիրոս յետս ձգած, անցայ  
թիրովներու բնապարիսպէն եւ կարի սգաւոր  
եւ վաստակրեկ նամբորդութենէ մ'ետքն՝ ուր  
ուրեմն հասայ վիեննա. ամառէն յանձնարծ ի  
ձմեռ ելած, լցո աշխարհէն ի մալթ աշխարհ  
ընկած կարծեցի ինք զնիք: Երազաց երանու-  
թեանց բնագաւառութեան, երկա-  
թին, զգաւոյն, մուխին, մրտին մըին աշխարհը  
լուսարուածի պէս այս քանի ամիսներ այդ մա-

ռախլապատին մէջէն հանապազ կը տեսնեմ  
հոն, հոն, միշտ լցաներու թղթերու մէջ, այերց  
ու ծովերու կապցայ անմահութեանց մէջ, շո-  
ղապայշտառ ծաղկալի բուրումն անցէ, հոն՝ ահ  
խոալիան. հոն՝ երկուաստն ժաման հեռի, հոն՝  
իւր չէն ու շող, զուարթափինդ զաւկըներով,  
իւր հրաշափառ այդերով, գերահրաշ ցագե-  
րով, իւր զեհակառց տաճաններով, հցաշէն  
դամբաններով, իւր ահեղ հրաբուղիներով,  
ծայրածաւալ մարգերով, անվերջ այդեստա-  
նեօք. հոն՝ Խամիլիան հնովի ու նորովն անդերա-  
զանցելիք, ծնելավայր մեհ եւ մեծ արանց. Խոա-  
լիան, էհ. «նկ որ զնէ չէ տեսեր, գեղին ինչ է  
չէ գիտցեր. ով որ զնէ չէ տեսեր, սկզն ինչ է  
չէ գիտցեր:»

Այժմ, աղիւ ընթերցողք Հանդիսին,՝  
ով ի ձէնջ ասանկ իմշոյ պէս արգահատիլի  
դուռթեան մէջ է, եւ ով որ ինձ պէս գեղեց-  
կին հետ ապցելու անհրաժեշտ պէտք ունի,  
թող գայ ինձ հետ եւ մի շըշագայութեան կամ  
եթէ կամից օգափոխութեան ելենք քիչ մը  
նկարցաց աշխարհը. ես երկան ամեր հոն բնա-  
կել եմ եւ կը յուսամ որ եւ ձեզ համց պիտի  
թուու պին:

Սպակայն հարկ կը համարիմ նախ քանի  
մը համառօտ ծանօթութիւններ տալ նկարչու-  
թիւն ըստաւծ արուեստին ծագման, պատմու-  
թեան եւ ապա իւր պիլ հանգամանաց մասին:  
Անկէ ետքը ճամփայ կ'ելեմ պյցելելու համար  
բոլոր այն սրբավայրերը՝ ուր հայոց ամփոխուած  
կամ նկարչութեան սուրբ մասունքն:

\* \* \*

Գեղարքուեստ անուանի կոչուած արուես-  
տից մէջ նկարչութիւնն ամենէն նորն է ըստ կար-  
գին հնութեան, բայց միւն կը նյունիքս եւ նկարչութիւնն  
նախապէս քանդակագործութեան հետմնթաց  
եւ անոր լրացցցիչ մէկ մասը կազմող երկրոր-  
դական արուեստ մըն է եղել: —

Գեղարքուեստից հնագոյնը Ճարտարապե-  
տութիւնն է, եւ սա շատ բնական է, քանի որ  
մարդ նախ իրեն պատսպարան մը շինելու հար-  
կին մէջ գտնուած է, եւ միանդամ յայդմ  
հանգամանալէ ետքը՝ եկած ներգաւ միան  
եւ պիտոցն այդ նախատունը գեղազարդելու.  
բան մը՝ որ երթալով այնչափ զարգացել է,

մինչեւ անհրաժեշտութիւն է դարձել մեծին եւ Հզօրագունին բնակարանը սովորականէն տարբեր եւ գեղցիկ շնուր, եւ այլն: —

Մարդիկ իրենց այս պիտոյքներուն գոյացում տալիք բաւական ժամանակ յետոյ՝ մտածեցին հոգեկան գերագոյն պիտոյքին ծառայող եւ նպատակայամար շնչին շնութեան մասին: Այն տաեն աշա Տաճարն, աղջմարանն՝ պյան սրբավայրն, որը մայսն վարի հոգիներ վերնացն հետ կրին ուղղացի հաղորդիկ: —

Քանդակագործութիւնն՝ նախատնէն ետքը հնարուած շնութեանց սովորականէն տարբերելու պիտոյքէն յառաջ եկած է: Այն օրէն մարդիկ սկսած են ծոփ սրբատաշել գեղաձեւել կոսիո քարն եւ անոր շնորհալի ձեռ մը տալէ վերջը՝ գեղցիկայարար դիմում զետեղել շնութեացն ամրագութեան մէջ: Կարելի է ըսկել թէ յօրէ անտի եղած է միացումն գեղցիկն ընդ օդատակարին: —

Գալուզ արձանագործութեան՝ հնագէտ պատմաբանը կ'ըսեն՝ թէ մարդիկ պալատներ եւ դամբաներ շնիւր ետքն, երբ յարօժամ անոց գերազանցութեան դրում մը տալու ետեւէ եին, սկսան ընդօրինակիլ ինչ որ կար գեղցիկ զիբենք շրջապատու բնութեան մէջ, եւ որ մ'ալ երբ ամեն բան օրինակած եին՝ մարդիկ զնիքեան իսկ օրինակելու ելան: յայդմ օրէ եւ արձանագործութիւնն: —

Հումակ ուրեմն՝ շատ ուշ մարդիկ գտներու գեղէն հրապուրուած մտածել են՝ որ այն քանդակներն, որոնց նախագաղաքարն զիբենք շրջապատու բնութեան էին առած, կրնային բնակին պէս գունաւոր ըլլալ: Ըսին եւ ըրին: Աստի եւ ծագումն նկարչութեան:

Այս նոր արուեստի կ պկզան ասանկ գերի եւ սահմանափակ շրջանի մէջ էր. սակայն երկայն չունեց, եւ նկարչութիւնն մարդկային իմացականութեան առջււ մի անվերջութեան ասպարէղ բացաւ:

Յաւիտենականին յաւիտենական լուսով՝ պատմա եւ սկլորդն՝ մարդիկ յաշողեցան մոգութիւններ ընելու: Հոգուցն ինչ շը ըլլերը, մարմոցն ինչ շնորհները, ըւսին ինչ հանդիսաւորութիւնն, շողին ինչ թշրիկը, տովուն ու ցամաքին ինչ հմայքն, վերջապէս ինչ որ կայ ըմբոննելի, եւ որ առաւելի է մարդիկ իրենց շնորհուած գերազանց իմացականութեան եւ անպարագութիւն երեւակայութեան շնորհիւ ան-

ցան շղափելի եւ տեսանելի բնութեան սահմաններէն, եւ էից աշխարհէն յանէիցն սաւառնելով մինչեւ յԱստուած բարձրացան:

(Ըստունիքի)

Ա. Փէթովածնենն

### ԱՌԵԹՔՆԻԿ (aéroplane)

Վարելի օդապարկին խնդիրն իւր լուծումը եթէ ոչ ամերիկացց մը ձեռագրը, բայց գնէ ամերիկեան երկրին վրայ պիտի գտնէ: որովհետեւ առանց ուրամալու պէտք ենք խստովանիլ եւ ընդունիլ: թէ եակինները գոնէ չեն դադիր դրամագրութիւններ տալ թուշելու գործեաց բազմաթիւ հնարշաց, թէեւ ասոնց գիւտերը ցայժմ կամ անատակ եւ կամ խարէութիւն կ'երեւան: Բնականաբար սՊուբլիկութիոնի օդապարկի ընկերութիւնն, որ անցեալ ամիսները խօսակցութեան առարկայ էր եղած, այժմ — ինչպէս կը գուշակուէր — ի գերեւ եղած է, առանց նոյն հիկ սովորագրեալ 10 միլիոն տոլլարէն սէնթ մ'անգամ հաւաքել կարենալու: Այս ընկերութեան ամբարտաւան խոստումը՝ թէ արուեստահնագիսի տարին՝ 1893 ին՝ նորի էր ամերիկացին մէջ կանոնաւոր օդագնաց բնթեւեկութիւնն մը պիտի հաստատէր, արդէն յիմարական խօսք կ'երեւար. եւ արթեամքր հիկ այնէւս եղած պիտի ըլլայ: Ցայսօր տակաւին աշխարհին չի գիտեր: թէ ինչ պարագաներ ընկերութիւնն պայմանի յանդուգան խոստան մը դրած են, եւ թէ ինչ տեսակ է այս նորահնար գիւտը. — ըստ հետեւորդի զարմանալի չէ՝ որ բաժանորդք կասկածելով՝ իրենց դրամական նպաստը զլացան: Այսպիսի եւ ասոր նման վախճան պիտի ունենայ անշուշտ՝ բէնինիշերան օդապարկի ընկերութիւնն, ի Զիբակց, որուն համար 20 միլիոն դրամագրում սովորագրուած է: Համարին այժմ գումարի վճարումը կը ինդիք, առանց որոյ չի կնար փորձ ընել, մինչդեռ սովորագրող ամենայն իրաւամի յառաջ քան գումարի վճարումն՝ օդային հրաշալիքը տեսնել ու քննել կը բաղձան: Ռւսակ եւ անշուշտ հնարին իւր գաղտնիքն, իսկ բամբականի շահմանորդք իրենց սոտակի պիտի պահեն, կամ բամբակէլի (Campbell) հուշակաւոր օդապարին, որով 1888 ին փորձեր եղած են, երկայն ժամանակէ ի վեր անշխատակ մոռացութեան անդունդը գահամիթած է. յուսապարար հնարին ալ այս միջոցին արկածի մը զո՞ւ եղած է: Ունար (Rénard) գաղթական՝ ամերիկեան օդանաւորդը, որ Մաթուսալայի ժամանակներէն